

Դ Ի Տ Ա Կ

Բ Ի Բ Ջ Ա Ն Դ Ե Ա Ն

Ի Խ Ն Դ Ի Ր Ո Յ

Ը Ն Կ Ե Ր Ո Ւ Թ Ե Ա Ն Ա Ր Շ Ա Ր Ո Ւ Ն Ե Ա Ց



1813.

16. 18. 21. 24. 26. 28. 31. Դ Ե Կ Տ Ե Մ Բ Ե Բ .

Բ Բ Ո Ւ Ս Ս Ի Ա .

Պեւէն . 8 . Դ Ե Կ Ե Բ Ե Բ Ե Բ :

Սասեղի գաղէթային մէջ պատմեց թէ Վանաւո՛վ Ֆրանսոզին մեծ Ճէնէրալը որ գերի ինկաւ դաշնակիցներուն ձեռքը Պօէմպայի մէջ Սէպտ' 12ին հասաւ Մօսքա, և իրեն բնակուէ տեղը որոշվեցաւ որ ըլլայ Քրէմլինին մէջ . աս Ճէնէրալը բերվեցաւ հաստեղ՝ անտեղի մեծ Ճէնէրալին Քառօցցա առապայով ողջ զի ծա՛ծուի մնայ ժողովրդենէն, սպա թէ ոչ ան բաւ ժողովուրդ թօփ կըլլային ասոր վրայ հետաքրքրուէ՞ տեսնալու համար սցապիսի անուանի ու մեծ Ճէնէրալ :

Աս Ճէնէրալին հաստիը խեղճ բարձր էր հասարակ մարդու հասակէ, գլուխը քան գտովորականը մեծ; կրօնակը լայն ու հաստ . դժապրուեթը քիչն էր ձառապէմ, իրեն խօսակցութե մէջ կերևնար աւելի կոպտուէ ք թէ անորոշականուէ : Ասի կայ ներկայացաւ Ռօսթօբարճին Քօնթէին

առջևը, ու իրեն բարեսրտութե յանձնեց զինքը, Քօնթէնալ պատասխան տրվաւ իրեն, հոգաարկի քեզիալ այնպէս ինչպէս կըտարվի գերի բռնըված Ճէնէրալներուն, քեզի ինչ որ պէտքէնէ բանմը չի պահսիր . աս էրբոր լսեց ծռեցաւ ու յար գուեթի ըրաւ Քօնթէին . ըսաւ նորէն Քօնթէին . քու խուցըդ կըլլայ Քրէմլինին մէջ ու բոտեղ կրնաս յագիւ տեսնալով աւերակները՝ որ Մաթօէօնը ու իր պատերազմի դաշնակիցները ըրին . աս ըսելէն ետև Ճէնէրալը նորէն ծռեցաւ առանց ձայնի, և այսպէս բաժնըլեցան մեկզմէկէ :

Ն Ե Մ Յ Ե Ս Տ Ա Ն .

Վիէննա . 22 . Նոյեմբեր :

Մաթօէօն կոչսըը անցաւ Ռէնօ գետը Մախօնցաին մօտերէն, և իրեն անցած ձա՛մ բաներուն մէջ գոցված էր բոլոր գետինը՝ իրեն զօրաց լեշերով . աս անմեղ զոհերը որ ինկած բռված էին գետինի վր, առանց տարակուսի կիմացընէին տեսնողներուն իրեն

իրեն բարբառովն կործանուցը, և ճանաչայ կրօնընդէր յաղթական գաշնակից զօրաց թէ ինչպէս պէտք է երթալ անոր ետեւն և վերջապէս կարճ խոսքովն ըսենք թէ Հանաուն եղաւ երկր Պերեսինա (4) Կաթօլէօնին բանակին և զօրացը համար : Կաթօլէօն կայսրը թող շորհակալ ըլլայ իրեն զօրաց կրտսիճուէր ու խելայն Ճէնէնաշնէրուն, վասն զի ասոնք խաղաղեցին զԵնքը Ահնօին վերայ բռնելու վասն պէն :

Երբոր Ֆրանսղին բանակը կը բազմէր կըր դէպ ՚ի Ահնօ, Բձէրնեքէվ Մոսկովին Ճէնէնալը կը հրամայէր գաշնակաց բանակին առաջապահ գունդին, և իրեն կըսը ըիճուէթը շատ օգնեց Հանաուն եղած սրտաբազմին երջանիկ ելլցը նկատմամբ գաշնակաց աս Ճէնէնալը հոկտեմբ 30 ին շատ շուտ հասցընէին ետև Ֆրանսղի բանակին, ըսեց թէ 10 հէր Ֆրանսղի ձիաւորով կը փախչէին Կաթօլէօնը, և որոշեց թէ 31 ին զարնդի ասոնց հետ 8 հազար խաղախով, ըստան բերաւ գասոնք մէկ յարմար սեղօմը, ու բոլոր իրեն սեփուլը պատերազմեցաւ ասոնց հետ և տարմատողն ըրաւ աս գունդը ու բռնեց 400 հոգի գերի, իսկ մնացածը խաղախներուն աստակի կը բախը ետև նուն ուսուցով ետ քաշլէցան :

Աս Ճէնէնալը Էսթրուսթէն մինչև Ահնօ միշտ Կաթօլէօնին ետևն կը սրբորտէր, երբեմն կը սրտաբազմէր, երբեմն կուշայցնէր անոր ետ քաշլիլը գետերուն կա մուրջները հաւան թուցընէլով, և երբեմն որ ճամբէն պիտոր անցնէիննէ արդէնէ ըրով կը բողբէր ճամբաները : Աս գործողութիւնները որ Կաթօլէօնը չէր սեպէր, օրինաւոր ու ճանարիտ արհեստ պատերազմական, որովհետև անբաւ յիսանէր կը հասցընէր իրեն, հարկաւորեցաւ որ շատ անգամ ճակատ առ ճակատ պատերազմի աս Ճէնէնալին հետ, և ամեն պատերազմի մէջ կը ջարդովէր կը յաղթովէր Կաթօլէօնին զօրքը աս մէկ քանի առանձին պատերազմին մէջ աս Ճէնէնալը 4000 գերի բռնեց Ֆրանսղիներէն, ասոնց մէջը կար 2 զօրապետ ու 30 ալ օֆիսիալ :

Գաշնակաց մեծ բանակը Կոչկոմէրի հին կեցերէր Գոսնքֆոսթ : Անհամար զօրութիւն ու ջանքը Կաթօլէօնին որ թա-

փեց աս տարվան պատերազմի մէջ անենին նոյն կանարածը ունեցաւ ինչ որ ունեցաւ 1812 ին պատերազմը Մոսքա :

Ան Ֆրանսղին գունդերը որ բոլոր ալ խաղաղ սարսափեցուցած կըրողացընէին, քաշլէցան ետ, և իրենց ապահով ապաւինուէր տեղացի համար, անցան Ահնօ գետին անդիլի կողմը որ էր սահման հին ֆրանսղի տէրութիւն :

Իրաւոր ՚ի վր այսը ամի աս գետը կը լար Կաթօլէօնին անուր պատմեղնը իրեն թշնամիներուն գեմ, թէ որ ինք զուրիշ աղգէրը իրեն բունաւորութը ընկըճած ու նրոճածած չըլլար նէ : Եւ թէնդոտ աս սահմանները ամրացեալ էին ՚ի բնութիւն, բայց ՚ի վր այսը ամի հասաւ հոն Մոսկովին բանակը, վն զի Կաթօլէօնը գնաց մտաւ մինչև ներսն սահմանները Մոսկովի տէրութիւն չարչարէաւ համար գանոնք և գնաց հասաւ մինչև Մոսքա : Պաուշի գունդը տնիկց և իրեն գրօշակները աս գետին եղերքներուն վր, վն զի Կաթօլէօնը երգում պատառ եղած խոստմունքներէն ետև, իրեն քեֆիլ նէ զապիճ ըրաւ բոլոր տէրութիւնաւոր բերդերը : Տեսնըվեցաւ հոնտեղվանքը Կեմիլին բանակնալ, վն զի բունապատուած էր վեթ առնէալ իրեն թշնամիէն որ իրեն կայսերական գլուխը մերկացուց Կեմիլի կայսերութե անունէն Բրէտպուսակի խաղաղութիւն ետև : Չլէտներնալ ոտք կոխեցին անտեղվանքը, զերեմ Կաթօլէօնը խաղաղութե ատեն բունաբաբէլով ամ օրինաւոր գաշնագրութիւնները ըլլէմ ամ լրաւանց, յան կարծակի տիրապետեց Մարտուտոսին և վերիվայր խառնակեց շիսթեց բոլոր Սթըբօլը :

Իրաւ որ գաշնակիցները շատ կը պաւէին Ֆրանսղիներուն թշուառութեցը վրայ, և ան չարիքներուն վրայ որ հարկաւ կը հետևէր պատերազմի պատճառաւ : Ասոնց պարծէաւ և հպարտանալու իրենց ըրած յաղթութիւններուն համար (ինչպէս Կաթօլէօնը ունէր սովորութիւն) բոլոր սըրտով կը փախսէին խաղաղութե, նմանապէս կը ցանկար բոլոր Եւրոպայի ժողովուրդը աս խաղաղութե, և Կաթօլէօնը միայն գեմ կը կենար այսպիսի երջանկութե մարդկային աղգի : Ամեն տէրութիւնները և ամեն իրեն հին գաշնակիցները քաղիլեցան իրենց ֆրանսղի հետ ըրած գաշնագրութիւններէն նաև անոնք որ իրենց գաշնակից ըլլալով մեծցերէին, այսօրվան օրս հրաժարեցան ասոր ֆրանսղութիւն իրենց վաստակած մեծութիւններէն, հրաժարեցան իրենց աստրելոյթ բարեկամութիւններէն :

ԲԱ

(4) Պերեսինա է քաղաքը Մոսկովաուսի մէջ, ուրտեղ հանդիպեցաւ Կաթօլէօնին բանակին մէկ մեծ կոտորածնալ, Մոսքայէն ետ քաշլէլու ատկեր :

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ Ի :

Ինկիլտեա աղբիւրեաց մէկ գիւղքն զին տխտանցնիսնու վր . աւ գրքին մէջ կը պատմէ թէ հնարատանու Քալբուեթիա քաղաքին մէջ 70 կընիկ իրենք զիրենք այրեցին, իրենց երկան թաղման օրը . աւ կընիկները թողուցին 187 օրը . աւ բար բարոտահան ու անխտ աւելորդապաշտու թիր շատ կըպատահէր երբոր անձրևներուն ժամանակը կանցնին : Վասն զի անտանը շատ մարդ կըմեռնէ : Աւ վերջի մեռնողներուն մէջը կար մէկ քուրմիւր որ ունէր 25 կնիկ, ասոնցմէ 13ը մեռերէնին աւ մարդուն մեռնելէն առաջ, իսկ 12ը կենդանի էին : Երբոր քուրմիւր մեռաւնէ, աւ կենդանի կընիկները իրենք զիրենք այրեցին Երկնց երկանը մարմնոյն վր, ասոնք թողուցին 30 օրը :

Քիչ ատրի առաջ Աօքա-Քհոմ շին տխտանու քաղաքին մէջ կայ եկեր մէկ հարուստ քուրմիւր որ ունի եղէր 40 կնիկ . աւ քուրմիւր երբոր մեռաւնէ 13ը միայն կապրէին . ասոնք երբոր մեռաւ իրենց երկնց, չուղեցին անկեց ետև ապրիլ իրենք ալ ձերին վր, անոր համար իրենք զիրենք այրեցին իրենց երկանը մարմնոյն վր :

Աւ գործքէս մարդ կըրնայ մակաբերել թէ որչափ պէտք է զգուշանայ աւելորդապաշտութիւն, վն զի թէ որ մէկը ունենայ ինչ և ինչ աւելորդապաշտութիւնը, կըրուրանայ անոր բանական ուղիւ դատուով ան նիւթին մէջ, և կանոց կանոց կըձգէ զինքը արտաքոյ բնութիւն գործքերու մէջ ալ, ու մնցէ ի վնաս իրեն անձին՝ որ է խենթութիւն տեսնիմը . աւ մուրեկը շատ վնաս աղվաւ ձերին, ու որչափ որ յայտնի մըրութիւննէ ասիկայ, այնչափ ալ շատ կայ աշխարհքին մէջ, և որչափ որ տպեա է մէկը այնչափ ալ ենթակայ է աւելորդապաշտութեան :

Ասոնք աւելորդապաշտութեամբ կըկարծէին, թէ երբոր կըմեռնի իրենց երկնց որ է գլխաւորը և կառավարը ան ազգատոհմին, շատուճաններ կըվերցընեն իրենց նախնանամութե՛ ձեռքը անոնց վրայէն, և թէ ասկից կըհտուի որ իննան անկից ետև, աղքատութե թուառութե, գերութե մէջ, զերէմ կըսեն թէ որ շատուճաններ ուղեին մեր արեկուծիքնէ՛ չէին առնուր մեր ձեռքէն մեր երկնց, որ է պատճառ մեր բարեյաջողութե, անոր համար կուղեին աւելի մեռնիլ բան թէ ապրիլ :

Մէկ բանի Ինկիլտեներ որ կըրենային Պոսովիլէ, Պար, ու Լիյնի քաղաքներուն մէջ տեղը Մօսա գետին վր, որուն սկիզբը կըլայ Փրանսայոս մէջէն, շինեցին մէկ ցամաքային նաւակմը, ամենեկն նաւու ձեռով և աւ խայրիով կերթային կուգային աւ իրենք քաղաքներուն աղուօր ու շիտակ շինուած ճամբաներէն . աւ նաւակը ինչպէս ուրիշ նաւակներ՝ ունի խըը և գլուխ, և կըքալէ ցամաքին վրայ քաճիով բոլոր տաւաբառները բացած :

Աւ նաւակը կեցած է չորս խիտ ցած աւ նիւններու մէջէն կըրնուր վր, ու նաւակին երկու ծայրը շինուած է երկու նըստարան երկու նաւակարի համար . ասոնք հոտուղը նստած կըկառավարեն նաւակը երկու ծայրի տիւմեններով . աւ տիւմենները խիտ վարպետ ու խելացի կըբոլովի առտապային ասկէն հայորդակցուլ ունի տակի անիւններուն հետ, և ինչչոր որ կուղեննէ այնպէս կըկառավարեն, որ կարելի կուղեն հոն կըդարձրենն :

Իսկ նաւուն գրտի կազմուելը, ինչուանները, ելքէնին տիրէկները ևն . է այսպիս . խեղճ անկած տիրէկներ կայ, աւ տիրէկներուն վր կայ անթիւ բազմութիւն հասաւ բարակ չքմաններու, ասոնցմէ դատ ունի 3 սէրէն տիրէյի, որոց խըսքանչեւրին վր կայ մէկ խիտ բարձր առադասումը . աւ առադաստին վր կայ շարուբայի առադաստի ձեռով առադաստմընալ . ունին խըսքանչեւրը իրենց մտխարաները առադասաւ բանալու կմ վաշ ինջեյրնէլու կամ փոխելու անոնց զիրքը քամին կէօրէ . աւ նաւակը երբոր յաջող քամի ունենայնէ մէկ սահաթիւմ մէջ կըքալէ 12 մըն ճամբայ, բայց թէ որ քամին դէմ ըլլայ և կմ քամի չըլլայնէ որ առադաստ չեն կընար բանալ, մէկ ձիմը կըկապեն աւջնէն, և այսպիս առաջ կերթան . աւ նաւակը խիտ թեթեւ ըլլալէն ի վատ, շատ ալ յաջող կըքալէ . և ասոնք թեթեւ ու յաջող քալելուն պատճառաւ, թէ որ յանկարծակի ձին խրտի ու սկսի աստիկ վազելնէ, վտանգի մէջ կիյնի թէ նաւակը և թէ մէջի ճամբարդները, անոր համար ունի իրեն երկաթնաղ ինչպէս նաւը՝ որ այնպիսի ատեն գետնին վր ձգելու նոյն կըկենոյ նաւը անչարթ, և ուժով քաշելու ալ ըլլան վնասն չիքալեր ամենեկն :

Իրաւոր աւ նաւակը աղէկ կըբոլով շինած է, բայց ասով ճամբարդութիւն ընէլը շատ անհանգստութիւն է . ասիկայ հիմանկ վան հիմնց ուրիշ բանի չիգար, բայց եթէ պրօսանայ համար գործածելու, և աւ գործաւ

Տածօզներնալ պիտոր ըլլան շատ հարուստ մարդիկներ, վն զի խարճը խիստ շատ է :

(Օրագր. Փարիզ.)

Մէկ հէմէի գաղէթայի մէջ կարգաց վեցաւ աս հետեւէլ գիպուածքը :

Մնուռուի քղքին մէջ մէկ կնիկմը՝ դիպուածքովը մէկ բանի թօփլու հուռ աը վաւ, աս դիպուածքէն ետև 4 տարի անցաւ վրան և ետքը աս կընիկը իրեն ձախ ծրծին վն մեծ շխպանիպէս բանը հանեց. կընիկը հիւանդանոցը տարվեցաւ բրժիէլու համար, ու քիչմը ժամանակ անցնելէն ետև երբոր ճիւղեցին աս ուռեցած վէրքընէ, դուրս ելան աս թօփլուները վերացը մէջէն :

(Օրագր. Վայեր.)

Սթօբօրի բժշկուէ ձեմարանը հրատարակեց թէ գետնորիննորին եր էջմարի անբընէրը երբոր շափաւոր կերպովը կըրը քըլինէ, կըրնայ գործածվել աղէկ թիւլ թիւնի տեղ, վն զի ասոր անուշահոտուէր շատ դերազանց է ք դհասարակ թիւլութիւնիմը. աս պատճառիս համար թագաւորը հրամայեց որ որչափ կըրնաննէ շատցընէն աս բոյսը :

Սպիկը շարժեալ Տանիմարդացիք ալ աս բոյսը սկսան գործածել, և հիմայ աս տէրու թէ մէջ երթալով երթալով ամենուէն հասարակ կըլայի որ աս տերեւները թիւլ թիւնի տեղ գործածելու :

Ճանօթուի քրանսը ի գաղէթայի վրայ, Պռնաբառնէին կայերութիւն արեւը :

Վ Ճիւրբեր եր Պօնաբառնէին թէ իրեն տէրուէ մէջ ամեն գաղէթաներուն ալ բիւրը և սիկըրը ըլլայ Ֆրանսային գաղէթաները միայն. և ասոնց մէջի բանէն վատ ամենէն բանմը չիտայվը՝ ուրիշ տէրու թէ գաղէթաներէ հանած, բայց ի անտարբեր դիպուածքներէ, և ոչ աս միայն, այլ և արդէրէրէր մասնաւորաց քրէտկան յանցանքով խօթելը իրեն տէրուէ մէջ՝ ուրիշ տէրուէ գաղէթաները :

Ֆրանսային գաղէթաներնալ պիտոր շին վէր ան ոչով ինչպէս տուն կուտային Պռնաբառնէին կանոնները գաղէթայ շինելուն համար :

Կախ. Պիտոր չկատմէր ուղիղ ան ճըմարառութիւնը՝ որ կըբէրէր Պօնաբառնէին գործքերուն մէկ վատահամբաւութիւնը, և կըկտորէր աղբին սիրտը, սր յաղթովը պատերազմի մէջ, և կիմ աստիկ վնտով տեղ կորսընցընէր ևն. և թէ մէկ մեծ գործքիմը պատահի որ պէտք է որ պատուը վի, անտուէր տիւղմէներով մահանանէրով որ ասը Ֆաաը չիպայ կըպատմէ վէրիվերայ, որով չիմացվեր բուն ճշմարիտ պարագան եղած գործքին :

Երկրորդ. ան ազգը որ թէ Պօնաբառնէին և թէ աղբին թշնամիէ, թէ որ բիւր հազար երեւելի գործքեր ըրած պիւլէ ըլլայ թէ պատերազմիկան, և թէ քաղաքա կան կառավարուէ, ամենէն չկատմէր, կիմ թէ պատմեալնէ տիւղմէ պարագայնէրով վար կըզարնէ, կիմ յաղթերէնէ իբրև յաղթված կըպատմէ, և այսպիսի ազգը միշտ կըլծանայ պակասուէ գրանալով վրան վար զարնէլ :

Երր. Որչափ ձախոյ պիւլէ երթայ իրեն բանակին բանը, պէտք է որ պատմէ ամենէն յաջող պարագայներով, և ամենէն չի պատմէ ճշմարիտ թիւր թէ որչափ մարդ մեռաւ կամ վերաւորվեցաւ պատերազմի մէջ, այլ միշտ պէտք է որ քիչընէ : Ասոր ներհակ թշնամիներ միշտ շատցընէ. թէ որ յաղթվեցաւ թշնամիննէ, թիւրիւ տիւղմէներով պէտք է որ տահա մեծցընէ, թէ որ 15 հիւր մեռաւնէ 40, կիմ 60 հիւր ընէ, թէ որ 20 կիմ 30 հիւր գերի բանրվերէնէ. ասանց տարակուս 100 հիւրը կանցընէ, թէ որ մէկ ճէնէնաւմը մեռաւ կիմ վերաւորվեցաւնէ զանի 10ը կիմ 15 կըլինէ :

Չոր. ամենէն պէտքէ որ նշան տայ գաղէթային մէջ խարդախուէ կիմ անիւրառուէ Պօնաբառնէին ըրած գործքերուն վրայ, այլ ջըցընէ միշտ խելացի ու արդար, և յանցանքը միշտ ուրիշ վրայ ձգէ, և ուրիշին գործքը միշտ բանաւորութիւն ու բարբարոսութիւն սեպէ՝ որ իրօք ամենէն այն պէս չէ :

Աս ըսած բաներնու ճշմարտութիւն, ողջամիտ Ֆրանսարդի գաղէթաները կարգա ջօյնէրը յայտնի կըտեսնան, և բայ աս կից նոյն խի Ֆրանսարդները կըվեկային ու վկայեցին աս վերջին ժամանակները :

Աս գործքս՝ որ է պատմութիւն հիմակվան ատենիս, տասնըհինի օրը մէյն կըտարվի :
Ի ՎԵՆԵՏԻՆ Ի ՎԱՆՍ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ :